

Ապելէս երեկը չէր անդուներ ասոր անոր
կարծիքը եւ իւր նկարները գեռ շաւարտած
համայնք քննադատառութեան կը ներկայէր:

Ո՞վ իմացած չէ անոր եւ կօշկակարն պատ-
մութիւնը: Կօշկակար մը նկարն առջեւ բե-
րանաբաց կը կենայ, սա կը հարցնէ նմա թէ ինչ-
պէս կը գտնէ իւր նկարած կօշկը՝ արուեստաորը
ըստ իւր հմտութեան բան մը կը գտնէ թէ երի:
Ապելէս անդէս կը սրբագրէ միավահ. որյ վայ
կօշկակարն լուեկայն համարտած կը յանդէնի
գեռ ուրիշ սիալ մ'ալ գտնել եւ այն սրունքնի
վրայ: “Բաւական է, կօշկէն վեր մ'ելլուր ՝ կ'ըսէ
նմա պատկերաշնմը! (Նո սուօր ուլտր ուրուման)՝”
Պինդու տեսած կամ իմացած է զի կը յիշա-
տակէ թէ Ապելէս Խանե գրող եղած է. սակայն
չըսներ թէ ինչ գրած է:

Թագաւորուներէ եւ իշխանազններէ սի-
րուած, երես առած Ապելէսը ուրիշ պատմու-
թիւններ ալ ունի, որոկ կը ցուցուննն մեծահոգի,
աղին, սիրած ծալք չունեցող բարի եւ համար-
ձակ մարդուն տիպարը:

Մեծն Աղեքսանդր՝ որ շատ կը սիրէր զանի,
մինչեւ իւր ամենագեղջեցիկ գերու հիններէն մինը
նորիքած էր անոր, եւ որ միշտ կ'երթմար անոր աշ-
խասանոցը, օր մը սկսել է բարձրածայն խօսելու
չհամացած մէկ բանին վրայ: “Զայնդ քիչ մը
կամաց հանէ, ըսել է նմա Ապելէս: — “Ինչո՞ւ:”
— “Երկիրու պատրաստող գործաւորուները եթէ
որ իմանան ներսուգուր խօսերդ, վրադ կը
ինդասն:”


Ուրիշ օր մը մէծ Վակեդուսացին յանկարծ
կու գայ Ապելէսի աշխատանոցը, ուր առ դիւցազ-
նին մի ձիւոր պատկերը նկարելով զրաված էր:
Աղեքսանդր ձիւուն սանձը բունած երբ ըստ ու
մոնջ կը նայի, իւր ձին՝ տեսնելով նկարի ձին,
թափ տալով ոտքերը կը սկսի վմբջել: Ապելէս,
որ իւր կարգին մինչեւ այն ատեն մերանը բա-
ցած չէր, կ'առէ յանկարծ: “Ձին ձեզմէ աղէկ կը
հասկայ նկարէ:”

Եթէ ճշմարիս են այս պատմութիւնք եւ
մեծն Աղեքսանդր հաճցովվ կամ անտարբերու-
թեամի մսիկ ըրել է, իրաւամբ “յօյդ մէծն Ա-
ղեքսանդր, ըսելու է նմա:

Ապելէս րողը ժամանակը կենդանագրեր
նկարելով անցուցած եւ ժամանակ ունեցած չէ
Պողեգնուսներու պէս մեծագործութիւններնելու:

(Հարանիլիք)

Ա. Փէթզամնան



ԱՊԵԼԵՍ

ՆՈՐԾԵԼՈՒՐՔ

Թողմաց շատավերութիւնը:

Այս թոշնաց ախորդակին պայ խօսին
ունաց ծաղական երեւայ, սակայն այս փարբեկ
թէւսւորց որ ըստ օրէ համեմատարար կերած քա-
նակութեան վրայ սակաւը միայն ծիրած գաղափար
մ'ունին: — Եթէ մարդկան ախորդակին այս փարբ
թաշնաց, բայց ի մանաւորի կարպիկատարաբն շափ
ըլլար, երկրան ամենափոքը եւ ամենաշնչին վայրն
եւ ջրյա ամեն մէկ կամքին որ տակարապէս գործաեւ-
լավ իսկ չէնիք կարող մեր ամօթութիւնն ու ծարաւը
յագեցնել: Գիտական վնասով իւսներով ստու-
գուած է որ կարմրիկատարին իւր կանոնաւոր վմբակին
մէջ ապելու համար օր ըստ օրէ անհանգ մնակեան
քանակութեան չափ մնադեան պէտք ունի: Վը
օրինակ իւր հանապազօրեայ անօթութիւնը 14 ուղը
երկայնական եւամբ երկրունը մը կրնայ մայոյն յառե-
ցնել: Եթէ միջակ մեծութեամբ եւ ծանրութեամբ
մը կարմրիկատարին համեմատութեամբ ա-
խորդակ անհանգ, իւր կանոնաւոր վմբակին մէջ՝
ամեն օր 9 մասնաչափ լայն եւ 67 ուղը երկայն
երշլիք մը պէտք էր ունակնեւու: Այս համեմատու-
թիւնս: Եթէ ունշուած շատերուն ծաղըլիք պիտի
երեւայ, յայս յանդիմն կը ցացընէ: Եթէ ուրափ
օգտակար են մեզ այս փոքր թեւաւոր մեր պար-
տէղներէն վլասակար որդերն ու ճնիբերը բնաշնչ
ընելու: Ասաին պահպանութիւնն ամենուն
կը յանձննենք, թէ պէտք երբեմն մեր պատքանչերէն
քափի մը կեռուա կամ խոտող ուսուն ի ցոյց իրենց
ախորդակին կամ իւր յաշելուած այն հազարաւոր
մէծիւնուն եւ որդերու, որոկ զնել ամառաւուն ներմ
օրերը կը ատագիցնենք, եւ կը այլիւեսյլ կեր-
պարանաց տակ՝ մեր բանջարել զնեները, պատզները,
ծաղիներն ու այգիները կ'ապականեն:

ՏՆՏԵՍԱԿԱՐԱ

Ո՞ր կերպակուրը դիրաւանար է:

Այս որ կերպակուրը գիրամարու է ունանք կը
կարծին թէ գիտեն. բայց շատ անդամ ուրիշներէն
վեր ի վերջ թէ երակատար լած են. սակայն հիւ-
անդապահութեան համար շատ կորեւոր է զայս
ծշմաւ գիտանւ: Յթ. Քիչնքել իւր բնալւծական եւ
անտեսաբահական ճամփն մէջ ծանուցած է: թէ
կերպակուրներու նրանք ժամանակի մէջ կը մարսին,
երերոյիկաւ զիտանախնին այս ուշագրաւ տերե-
կութիւնը յօդուած ընթերցուղայ ժարդամնենվ կը
զնենք հուս:

1. Ժաման մէջ կը մարսի եփուած բրինճ: Աւ-
րեմ բրինճն այն մուռնգն է, որ երբ եփուած ըլլայ՝
շատ դիւրա կը մարսի:

1 ժամու եւ 30 վայրկենին մէջ՝ փրփրացուած հասկիթ, գարիք ապօռ, խօսված երէ, կիսով ինձնոր, տանձ, եփուած եւ իրեւ եղած պատճ, եփուած ասլըն (saumon), կամբախայտ (truite), շամփն, ծնկեսկ, լիխոր, լոռի, տափ, բակլոյի, գարույ, ծեծած, վարակի աղիք:

1 ժամու եւ 35 վայրկենին մէջ՝ եփուած ըղող եւ արտապիլեր:

2 ժամու մէջ՝ եփուած կաթ, անեփ հաւկիթ, եփուած գարիք, խորոված եղանակարդ, եփուած թթու ինձնոր, եփուած ձեղածուկ:

2 ժամու եւ 15 րոպէի մէջ՝ թարմ եւ անեփ կորթ, եփուած հնդկահամ:

2 ժամու եւ 30 րոպէի մէջ՝ խորոված վայրենի տափ, եփուած գտանենի, խորոված խամկոր, տապիած գետնախնձոր, փանկով եփուած լուրիք, բակլոյ, ոռու, ոռու:

2 ժամու եւ 45 վայրկենին մէջ՝ խորոված եղնենի, ոռու:

3 ժամու մէջ՝ պնդախորզ հասկիթ, շգեփեա ովասարենի, անեփ ասլուոր, կասկարոյ եղած եղան, խորոված վահանակուկ:

3 ժամու եւ 15 վայրկենին մէջ՝ ստեպղնն, աղցանի կազամբ:

3 ժամու եւ 30 րոպէի մէջ՝ խորոված, աղած խոզելի, կորուն, հնի պանիր, թարմ եղչիկ, եփուած եղնենի, աղած եղնենի, եփուած գետնախնձոր, եփուած շոբամ, ովահարենոյ ասորու, թարմ յորբենահայ, եփուած ծովարոզի, եփուած սիսոր:

3 ժամու եւ 45 վայրկենին մէջ՝ եփուած եղոս եղնենի, մահառուկ թարմ հայ:

4 ժամու մէջ՝ եփուած եփուած ատպիկած բնուածունույ եւ հորթու խորոված, եղան միի տափուր, աղած կամբրախո ձուկ, շոր հայ խահուեկ:

4 ժամու եւ 15 վայրկենին մէջ՝ վայրկենի թռչունք, բանիթրեկներով եփուած խոզ միս:

4 ժամու եւ 30 րոպէի մէջ՝ աղած սալամի:

5 ժամու մէջ՝ շամ պնդախորզ հասկիթ, հորթու կրսեփ կրսեփ խորոված, ամիթ արմ սիսարենուց տապիած, եփուած նարդ, ուսեկի անանուն մորթ, թարմ կեռաս, սալոր, հաղարջ, նուշ, սունկ, կաղին, լնկոյ:

6 ժամու մէջ՝ որ եւ իցէ աղած անթարմ միս, տապիած գետապարտիաց (lamproie), եւ տապիած եղոս օճանձուկ:

Այս ընդհանուր տեսութենէն կը տեսնուի որ տիրու ստամբու ունեցողերուն 4 ժամեն աւելի աւելու մոտւնք պէտք չեւ տայ, 2 էնն եւ ճարար մարտուղութիւնը կը գժուարցնեն, ընդհանուակի այլ համեմակը, պապել, կիսամամն, մանանին, հնի պանիր, բողի, շաբար եւ գինի մարտութեան կ'օգնեն:

ՄԾՆՐԱԼՈՒՐ

Ազգահանուր Անգլիայ:

Ընդզի՞ այս տարրաւն պատհամարէն կը տեսնուի՞ որ մեծ քաղաքաց մէջն միայն լիքըրութ բնակչաց նուազութ ունեցած է, եւ տասը տարրաւն

մէջ 552,508էն 518,000 ի իջած է: Խոկ ընդհանուական ինչ ինչ քաղաքաց բնակիչներն բառ բաւականի բաղնացած են. զոր օր. օր. Լուսոտնի թաւակիչը 3,800,000 էն 4,200,000 ի. Մանշէստրին 462,000 էն 505,000 ի. Պրմինկէնի 400,000 էն 419,000 ի. Լիսոտ 309,000 էն 367,000 ի. Շեքֆիլին 285,000 էն 324,000 ի բարձրացած են: Կերքին կամ բռու Լուսոտնի բաւական պատճ շնուանամակի մէջ զդափ եղանական եւս մասցած է: Խոկ ընդհանուակի արտաքիր Լուսոտնի ամամը միեւնույն մատցած է: Ըստ Նորագյուն ազգահամարին ներքին կամ բռու Լուսոտնի բաւական թիւն 4,211,056 ի, իսկ արտաքնյունը՝ 1,422,276 ի էր հասնի, ամբողջի մի մասուն 5,633,332 հոգի: Այս թիւն պիտի ահագին գումար մրն է, զոր ի մասն նկարելն անգամ գժուարին է: Մեծն Լուսոտնի ամարթը բնակիչը՝ անդղական գտաւաներուն 27 մեծագոյն քաղաքներուն բնակիչներն էն կը միջին աւելի է, եւ բոլոր թերթիայի բնաշնչաց թուույն գրեթե թէ կը հաւասարի: Հետեւեալ եւրոպական տերութեանց բնաշնչաց թուույն անել մէծ է: Պուլիուրին 3,000,000, Դանիան 2,200,000, Բաւուան 2,000,000, Նորվեգիան 2,000,000, Բուրդիան 4,500,000, Սաքսոնիան 3,200,000, Տուէն 4,800,000, Զալիցիր 3,000,000: Առաւել եւս զարմանակի է Լուսոտնի եւ Բրիտանիական ամենամեծ գողթականը թեանց համեմատութիւնը էն հաշեն գանատապի նոյնական ալ Աւստրունյաց մակերեսութիւն բովանդակութիւնը եւրոպից շափ է: Եւրոպիոյ աշխարհացոյց սախտակի վայրի փոքր կետը՝ որ Լուսոտնի կը կրտուի, Գանատապին էն մինին աւելի իսկ Աւստրիակայի զբէթէ կրին բնակիչ ունի:



ՔԵՎԱԿԵՎԱԿԵՆ ՏԵՍԱՐԺՈՒԹԻՒՆ

Վիկանա, 28 Յունիուր, 1892 :

Բովանդակի ներուպա այս ծնեն կը ճարակի ընդհանութը ինիւանդութիւն մ՞որ շատ տեղին աւելի մանաքեր է այժմ քան յառաջ: Բազմամիթի քարձրաստիճան անձնանց մէջ մեռան երկու պետական անձնիք, որոնց մանր քաղաքափուական նշանակութիւն ունի: Առաջինն եղան եղափուու Մունամնէտ թէվիքի ի բարի մին, որ ծնած էր 1852ին, եւ 1866ին գանաժառանգ ճարատրակաւութ եղափուու: Եթեալն արդէն 1873ին ամիսնացած էր, եւ առաջին անգամ ինապարակ ելա 1879ին՝ իջրեւ պաշտոնէնեցած նախագահ եւ նոյն պարույն օգոստու ենի խրտիվ ճրատարակուեցան վեճ: Սուլթանէն: Նոր վարչութեան ժամա-